

համար որ մարդս տարի մը նստի գիրք մը կարդալու համար:

Ամէն դար իր գրականութիւնը կը հանէ: Մեր դարունն է արագ, ամբողջ ու հոծ: Շարժումը, հիմայ, կեանքի ամէն ճիւղերուն մէջ զլխագարեցնող է: Շտապով և ուղղակի կ'երթան. ինքնաշարժ կառքի մէջ, Յօդուածի ու զգացականութեան քննական իմաստասիրական վէպին մէջն է որ կը պահանջուի հիմայ տիրել տալ ամէն տեսակ մտածութեանց, զունաւորեալ ու անապակ խօսուածքի մը ուժով, ներկուռ այնքան՝ մինչև կենաց ամբողջ փուլի մը կամ շրջանի մը երկարածքում տալու աստիճան: Մեր ժամանակէն չէ այլ ևս դասախօսութեանց մէջ երկայնմտութիւնները փորձել. իսկութիւնը կը տրուի համանգամայն, ամբողջ շօշափելի իրականութիւնը ինչ որ կայ տեղաւորուած գիտութեան ու գրականութեան նորագոյն խուզարկութեանց մէջ:

Ունեցած ենք երբէք ժամանակ մը ուր գտնուած ըլլան այսքան բազմութիւն մը գրողներու իմացականութեանց ու տաղանդներու ամէն դասակարգերուն մէջ: Հասարակութիւնը պէտք է մանաւանդ հաշտուիլ եզածներուն մէջ ընտրութիւն մ'ընելու քան ղեռ չյայտնուած ակնկալութիւններ ունենալու: Ու գեղեցիկ գրականութիւնը, գրականութիւնը այնքան ջերմապէս պահանջուած, ընդհուպ պիտի բարձրանայ ինքնին ու յայտնուի՝ ինչպէս պանթօնի մը ճակատը՝ շքեղ ու ամբողջացած: Եւ միջոցները ունենալու համար զօրաւոր պատմութիւն մը գիտութեան ու գրականութեան ամէն ճիւղերուն մէջ, շատ ալ դժուար չէ: Պարզապէս թոյլ պէտք չէ տրուի պարբերականներուն ու օրաթերթերուն մէջ գրողներուն՝ որոնք ուրիշ բան չեն ընք, բայց եթէ միշտ սկսիլ, կամ երբէք չեն սկսիլ աստիճանի մը մէջ ուր հանճարոյ կայծ մը փայլի: Հարկ է որ միտք մը տիրէ ամէն օրաթերթի ու պարբերականի մէջ: Այս միտքը պէտք է որ հոն կազմէ աւանդութիւն մը, պատմութիւն մը, կեանք մը մեծ ու զանազանեալ:

Ասով իր շուրջը ստեղծուող հասարակութեան ու թերթին միջև տեսակ մը ընտանութիւն կը մտնէ: Ու ընթերցող պիտի գտնէ իր վարժած ու նախընտրած հեղինակը, հոն, այս ինչ էջին վրայ, այս ինչ կարմրադեղին տակ, և մէկ երկու քառորդ ժամու չափ, հաճելի կամ օգտակար խօսակցութիւն մը պիտի ունենայ հետը, այժմէութեան նիւթի մը կամ հին գօսեցուցիչ ու հրահանգիչ խնդրի մը շուրջը:

Ու գրականութիւնը այն ատեն գեղեցիկ պիտի երևի, և զայն պիտի գտնեն արժող բան մը երբ կատարելութիւնն ունենայ մանաւանդ կեանքին մէջ հաճոյք մը կամ իմաստ մը գնելու:

Լաւ գրականութիւնը միշտ ի ծագկի է ժամանակին ու անձին համար:

ԵՍ ՊԻՏ՝ ԵՐԹՍՄ ՊԻՏԵՐԻՆ ՄԷՋ

Ես պիտ' երթամ գիշերին մէջ
Երբոր ամէն ինչ գուն ըլլայ.
Պիտ' երթամ բաց դաշտին մէջէ
Ատդերուն տակ, և պիտ' անոնք
Լքեն ծանօթ ձայնը, ուրիշ
Եւ հեռուոր օրերու ձայնն.
Անոնց համար պիտի գրտնեմ
Մոռցուած խօսքերն ու մըռունչներն
Ու կրակն ու թափն երիտասարդ
Առուգութեան: Անոնք լուռունջ
Պիտ' ունկընդուն, կ'ունկընդդէին
Ինչպէս անցած այն ժամանակն,
Եւ շրտեսնեն պիտի դէմքիս
Գալուկն... ամէ՛ն ինչ, ամէն ինչ
Անոնց համար պիտի ըլլայ
Ինչպէս երբեմն: Իսկ հոգոյս մէջ
Ի՞նչ պատահի պիտի արդեօք:

Թարգմ. Հ. Ա. ՂԱԳԻՆՅԱՆ

Վիկտորիա Աղանոյր

